

Հընձան անոր անօգնական հարկանէր,  
Հայէր և ոչ զոք տեսանէր իւր զգհետ:

Գութ պարմանեաց անկաւ ի սիրս երկոցուն,  
Խրախոս ընդ հոյոյ արեաց բարձեալ դիմցին  
Յօժարք բեռինս զոլ հաղորդ Եխուուի:

Նախանձելիք, բիւր Երանեաց արժանիք.  
Զի ընդառաջ էլշիք զրւաթք զուք նըմին,  
Եղրծամ նովին զայցէ ընդ ամպը իւաչիւ:

❖ Հ. ԵԴ. ՀԱԽՏՄԱՆ ԱՐԵՎԱԿ. ՇԱՐԱԿԱՑ

1875 յունի 4



## ՄԱՆԿԱԿԱՐԵՆԱՆ ԱՂԲԻՔ

Դու ինձ համար, ո՞ն ինչքան  
Սիրոն էր, երբ զգքեզ  
Ժրպիտներով մայիսնան,  
Վողջունէր սրտակէք:

Ես կաղիփի տակը զով  
Կը հանգէտ տօթ ժամուն,  
Ու գուն անմեղ երազով  
Կ'որորէիր զիս ժպտուն:  
Ջինչ, մշտաբուի ակի՞ հոգուոյ  
Էր հաճերի անպայման  
Խնչպէս նշշոյ մ'ազու լոյս  
Խնամանին բարութեան,  
Ուսկից ամսն ինչ կ'ելլէ  
Եւ ինք հարուստ կը մընայ.  
Ուսկից՝ ինչ որ կայ և է  
Միշտ կեանի, ոգի կը ստանայ:

Առողիք գով ծառ ու ձաղիկն  
Ինձ սէր, հեշտանք կու տային,  
Ու թրթրունս թիթեանիկն  
Ուսկիթեւ յայս ին կեանիքն:

Հովտի իրգերն ի բերան  
Կու զայի շուրդ բազելու  
Մըրմէնչիդ հնա զուգայան.  
Համ նման էր իրառու.

Ես քու ակիդ մէջ ամբիծ  
Ցոյսի կոկն յորհազին,  
Դուն բիթս մէջ անթախիծ  
Գերգ աղաման մը շըբեռ...:

Դու միշտ նոյս ջինջ բիրեղն ես,  
Ես արդ ծաղիկ եմ թառամ  
Հովէն խրլուած, կու զամ քեզ  
Ցիէք.. ընկեր մանկութեան...

Աղրիւր, կու զամ քեզ կրիփն  
Կորուսած զես ողբալու,  
Խնախ լայկան այս ուռին  
Ցաւերժական ողբերգու:

Հ. ԵՎԱ ՓԵՅՏԱՆԱՆ

## ՆԻՐԵԼՈՒՆԳՆԵՐՈՒՆ ԵՐԳԸ

▽ ○ ▽

(Ճար. տես թազմ. 1925, էջ 176)

Արքայն Գունթէր զընաց Սիգֆրիդը գտնել:

Ասսնչական արքայական ու մարդկին

Ընդունեցին սուրարականն՝ անթէրի

Ազնուութեամբ եւ մնծարոյ յարգանօք:

Շնորհալիք աէրը ծըսեցաւ մեսնելով

Անոնց իրեն ուղած չքնար ողջուներն:

« Ազնիւ Սիգֆրիդ, ըստա իսկոյն թագաւորն,

Հիացումի մէջ մընացի՝ լըսելով

Որ գուք մինչեւ հոս' մեր երկիրն էք եկեր:

Ի՞նչ փնտելու համար եկեր էք զուք Վորմս՝

Հնենոսի վրայց: Տուա արքային պատասխան

Սուրարականն. գինչու ձենէ ծածկէի:

Իմ հայրենի երկրիս մէջ ինձ պատմեցին

Թէ հոս ձեր մօտ կը գտնըւին (ուղեցի Ազանովուիլ): Խիզախագոյն մարտիկներն

Որ ունեցած ըլլայ երբեք թագաւոր:

Ես այս մասին շատ զըրոյցներ լըսեցի.

Ահա արաբ համար եկայ մինչեւ հօս:

Չեր քաջութեան համար ալ ես լըսեցի

Շատ բան, երբեք աւելի քաջ թագաւոր

Տնօնուած չէ կ'ըսնն. ամէն երկրի մէջ

Շատ կը խօսին մարդիկ անոր նրկասմամբ:

Արդ, ես բընաւ մեկնելու միտք՝ կամք չունիմ

Միհեւ որ ձեր քաջութեան փորձը չանոնեմ:

Ես ալ մարտիկ մըն եմ և թագ պիտի կրեմտ:

Պիտ' ուղէի այնպէս ընել՝ որ վըրաս

Երբ սոսէին՝ բուին. ան իրաւացի

Ունի մարգեր ու պետութիւն: Որ զի՝ լլամ

Արժանիք աչց եմ առեր կեանք ու պատիւ:

Արդ գուք ըլլայ ինչ հըգօր այնքան՝ սրբան

Ինձ ըունեցաւ, ամենեւին հոգըս չէ.

Աս առթէ իսկ մէկուն հաճոյք նեղութիւն,

Ինչ որ ունիք՝ կ'ուզեմ խըլի ես ձենէ,

Գիւր թէ քաջապատ, եւ նըւաճել ձեռքիս տակ»:

Զարմացաւ մնաց արքայն, եւ հնոն իր մար-

եր Սիգֆրիդի խօսքն անուկ լըսեցին, լերն

Եւ զի կուզէ իրնեն երկիրն ապասպել:

Իր մարտիկները սոսկալի բարկացան:

« Ի՞նչպէս, ըստա արքայն Սիգֆրիդ կիցազին,

Արժանացայ Կորոնցներու՝ բանութեամբ

Օսար մարդու մը պետութիւնը՝ զոր հայրս

Երկան ատեն կառավարեց պատիւով:

Պիտի ցուցնենք ձեր ի վընաս որ մնիք ալ

Ասպետութեան կը տանինք փոյթ ու խընամ»:

— Պիտի շմեկնիմ, պատասխանեց մարդը քաջ. Նթէ հոգերդ խաղաղութիւն ունենալ զեն կրնար քու քաջութիւնով՝ կ'ուզեմ ևս Զանոնիք բոլոր անեւ: Նթէ կրնա գուն Գըրաւեկ իմ ժառանգութիւնը ուժով, թող հնազանդիք քեզի: Մէջտեղ է գրուած Մեր երկութիւն ժառանգութիւնն հաւասար: Ո՛վ որ միւսին յաղթանակէ ամէն ինչ Պիտի անոր հնազանդիք մարդ թէ հոր»:

Հազէն՝ Գերանոտ սկզոյն տարին պատուսխան. «Փափաք չունինք, ըստա Գերանոտ գորաւել Հոգեր եւ այդ պատճառաւ մարդ կորսցնցնէլ Մարտիկներու ձեռքով. հարուստ երկիրներ Ունինք որ մեզ կը հնազանդին օրէիքով՝ Արդարութեամբ, և ուրիշ ոչ մէկ մարդու Քան թէ մեզի՝ պիտի՝ լլային՝ անձնանուէր»: Ցասոյթի կրակն առեր էր իր մասերիներն Որ հոն էին. Մէցի Արառունին՝ որ հոն էր Ըստա. «Պայմանը ծանըր վիշտ է մեզի: Միջֆրիզ հզօր զգրութ բանց պանախի, Նթէ չունիք գուր բաջութիւն՝ ըլլայ ուուք թէ Էղբայրները, եթէ ան նոյն իսկ բերէր Բանակ մամեռոց արքայուկն իրեն հնա, Խիզափէի պիտի անանի կուի մըղեւ, Ար բըրսիս մարդն առէ յետոյ հրամարէր, Եւ իրաւամբ, իր յաւակնուու մոլուցքն»:

Նկդերլանդի դիւցազը այս խօսքերէն Բըրընկիցաւ հրաբորը. ըստա. «Գու բազուկդ Ասակ էի իմ բազուկիս դէմ մրցելու: Ես թագաւոր եմ հրաբոր, և գուն ես Թագաւորին մարդը: Քեզ պէս տասներկու Զեն կրնար իմ գէմըս ելել մարտիք մէջ»:

«Ի սո՞ր, ի սո՞ր», աղասակից յանկարծոյն Մէցի Արառունին. արժանաւոր որդին էր Ան Հագէնի քրօնին: Արքայն կը տանչուէր Որ Հագէն լուռ կը մընար այսպան երկար. Գերեսու ասպետ քաջ եւ արդյոյ՝ մէջ մըտաւ, Եւ Արտուրիին ըստա. «Ցասոյթի ամորէ, Դնես առէ Սիրֆրիզ այնախիք քայլ մը ըշրաւ Որ ամէն ինչ աղբութեամբ վերջացնել Հընար ըշրաւ մեզ. իմ կարծիքըս այս է, Ունենանք զինքը բարեկամ, եւ անկէ Պիտի մեզի հասնի զովեսու ու պատիւ»:

Այս ատնն խօսք առաւ Հագէն կորովին. «Ի՞նչպէս պիտի չըքարեկանակ ըլլայ մնաք՝ Ըլլայ բոլոր քու մարտիկներդ, երբ անի Երիքարէր է Հունոսի վըրայ հոս Մարտիկնու. պէտք է անկէ հրամարի. Մարդկոս իրեն ըըրի նըրման նախասինք»: Պատասխանեց Սիգֆրիզ՝ հերսու Կտրիհ.

«Ծսածըս ձեզ վիրաւորեց, տէր Հագէն: Այս ժամանակ ձեզ կը թողում ընտրութիւնն. Եթէ կ'ուզէք որ ըլլան իմ ձեռութիւնը Բուրգոնդինուն զէմ տակալիք՝ ահաւոր: Գիրնոտ զոյեց սակայն. «Միսոյն, ես պիտի Արգելք ըլլամ»: Եւ արգելեց իր մարդոց Որ չըխօսին յանգնօրէն ժպրութեամբ, Զի կը նեղուէր սասահիկ: Արգիրիտ դիւցազն ինք կը մըտածէր յշնաշխարհիկ Կոյսին վրայ:

«Բայց մնաք, ըստ Գերանոտ, ինչն ձեզի դէմ Մարտիչիք պիտի: Նթէ դիւցաններ Հարկ է իյնան պատերազմին մէջ տապաստ, Մենք պիտի անկէ ունենայինք քիչ պատիւ, Եւ գուք ալ՝ դոյզըն շան»: Տրու այն ատնն ձետը Միգմունդ թագաւորին պատասխան. «Ինչո՞ն համար է որ Հագէն եւ Արտուրի կը վարանի գէպ ի գուպար վազելու իրենց ամթիւ մարտիկներով՝ որ կան հոս Բուրգոնդինուն միջեն»: Անոնք լուռ մացին, Որ Կեր տրուի այս խօսքերուն հարմարութիւն ապարանի: Խորուորդ հուսկ յաղթանակներ պայքարին:

«Բայց եկաք, ըստ որդին Ռւտէի, Դուք եւ ձեզի հետ հոս եկող ընկերներդ, Մենք ծառայենք պիտի ձեզի մասադիր Ես եւ բոլոր աղասկաններու»: Հիւրերուն կեցուցին այն ատնն զինին Գունիթերի: Խօսեցաւ այն ժամանակ պէտը երկրին. «Ինչ որ ունինք ձեր հրամանին է՝ ստ պատույ, Անձ եւ ինչք ինչ որ կայ մէկի հզօպատակ պիտի ըլլան եւ բաժներին ձեզի հետո»: Ասոր վըրայ Սիգֆրիզ քըշիք մ'անուշցաւ:

Անոնց զէնքին զարգին պարին հոգ ու ինամ. Եւ փնտուցին ծառանիրուն Սիգֆրիզի Մինաւալա՝ Բնակարաններն որ զըսան: Անոնց համար ընտիր յարկեր սարքեցին: Անկէ յետոյ՝ տեսաւ ամէն որ սիրով Բուրգոնդինուն միջեւ օտար այն դիւցազն: Ըրին անոր շատ օրեր մէծ պատիւներ. Հազար անզամ աւելի քան ինչ որ ես կրնամ ըսել. իր գօրութիւնն հոյանուն Արժանի էր ասոր, պարտիք հաւատաւ: Զէր պատահներ երթիք որ զինքը տեսնողն Ատելութիւն սընուցանէր իրեն զէմ:

Թագաւորին ու իր մարդոց համօրէն Ջըսունկներուն մէջ գերիվեր էր ան միշտ: Ինչ բանի ձեռք ալ զարնէին՝ զօրութիւնն Անփան էր մեծ, որ չըկար մէկն որ իրեն Հաւասարէր, ըլլայ թէ քար պարտէին, Ըլլայ թէ փորձ ընէին նետ նետիւու: Եւ զի իրենց խաղերն անուած կ'ընէին

Ազգաւորքն տիկիններու առջև միշտ,  
կը նայէին նիդերլանդի գիւղազին,  
Սիրայօժար անոնք իսկ ինքը Սիրֆիրից  
թարձր սիրոյ մըն էր իր սիրոց շրջեր։  
Արքունիքին մէջ գեղեցիկ տիկիններոն  
Ըզձափափագ էին զիտնալ իր մասին.  
Թէ ինչ երկրէ էր այն հերոսը չքնարաց։  
Ամփան աղուուր էր մարմինն, այնքան շրքեղ  
իր բգանուններն եւ պատասխան կու տային  
Շատեր։ Անի նիդերլանդի արքային է։  
Ի՞նչ մարզանքի ալ ուզէին ձեռարքին։  
Ան միշտ պատրաստ էր, կը կըրէր սրտին մէջ  
կոյոյ մ'արժանի սիրոյ, զոր չըր տնասծ զեռ,  
Եւ նէ ալ զայն իր սրտին մէջ կը կըրէր,  
Եւ զազտ ինչ իր մէջ նէ անոր հասցէին  
Կը զրկէր շատ ֆնքուց, շատ քաղցրը խօսքեր,  
Երբոր առոյք մարդերին ասպիս, զինակիր,  
կը մրցենի արքունիքին մէջ, Փիրմէրլդ՝  
Մեծաբերի արքային անոր կը նայէր  
Պատուհանէն յաճախ, եւ այն ժամանակ  
Նէ չէր ուզիր այլ եւս ուրիշ զըրօսանքր։  
Եթէ զիտնար ան թէ նէ զինք կը զիտէր,  
Նէ՝ զոր կը կրէր իր հոգուն մէջ, պիտի՝ լլար  
Իր ցնծութիւնը մնծ. եթէ իր աշուին  
Կարենար զինքը տեսնել, ես կարող եմ  
Հաստատելու՝ որ աշխարհի մէջ ոչինչ  
Աւելի քաջարը պիտի՝ լլար իր սրտին.  
Արքունիքին մէջ երբոր ան կը կնար  
Մարտինիուուն քոյ, խաթոր մէջ ինչպէս  
Սովորաքար կ'ընեն, որդին Սիրինդիք  
Սիրոյ այնքան արժանաւոր կ'երեւար,  
Որ կը ցանկար շատ կին անոր խանդակաթ։  
Կը մըտածէր նաեւ յաճախ. ի՞նչպէս ինձ  
Հնար պիտի՝ լլայ տեսնել իմին աշքերովս  
Ազնիւ այն կոյսը զոր բոլոր հոգիով  
Կը սիրեմ շան շատոնց։ Նէ ինձ անծանօթ  
Է գեռ, եւ ես զոր կը մըխամ վշտահար։  
Երբ արքաներ հզօր իրեն երկրին մէջ  
Կը գարգէին ձիով, անոնց ետեւէն  
Պէտք է առանց գանգազելու երթային  
Եւ մարտիններն, և անոնց հետ Սիրֆիրին ալ.  
Օրիորդաց համար ասի ցաւ մին էր։  
Եւ ան ցատէվ իր սիրակաթ տարփանքէն՝  
Կը զզար սրտին մէջ տագնապներ ահաւոր։  
Ան պետքրուն քով Գունթերին երկրին մէջ  
Ապրեցաւ այս կերպով տարի մը լըման  
(չէմարտութիւնն այս է), առանց տեսնելու  
Սիրոյ այնքան արժանի կոյսը բամբիչն.  
Որուն համար յետոյ նա ինքն ունեցաւ  
Երշանկութիւն անհուն, անհուն տառապանք։

## ԶՈՐԾՈՐԴ ՊԱՏԱՀԱՐ

Ի՞նչու Սիրֆիրի կունիւթան ՍԱԲՈՌՈՒՆՆԵՐ  
ՌՈՒՆ ԴէՄ

Եւ աւասիկ տարօրինակ զըրոյցներ  
Հասան երկիրը Գունթերի, նեռուէն  
Սուրբանդակներ էին իրեն ուղարկուած  
Սարտիններու կողմէ՝ իրեն անձանօթ,  
Որոնք իր դէմ ատելութիւն ունէին։  
Այս լուրին անսոնց մէջ պատճառից մնձ սուկում։  
Ուուններն այդ մարտիններուն կու տամ արդ։  
Սաքսոններու երկրէն էր մէկը՝ Լիւգգեր,  
Պէտ մը հրզօր եւ մծաւրոյ, եւ Լիւգգաստ  
Ալ կոլուէր միւսը՝ թազաւոր Դամիոյ։  
Գուռն պետք կը բերէին անոնց շատ  
Իրենց նետ այս արշաւանքին մէջ յոփորտա։  
Սուրբանդակներու թինամի պետիունն  
Հասան երկիրը Գունթերի։ Անծանօթ  
Այս մարդկուն հարցուցն ինչ լուր իրենք  
կը բերէին, եւ փութապէս արքունիք  
Տարին զանոնք՝ ներկայացնել արքային։  
Արքայն զանոնք ազնըւութեամբ բարեւեց,  
Ըստաւ, «Բարին եկաք. ըզձեզ հոս զրկողն  
Ես չեմ ճանչար. ինձ պիտի սէք թէ ով է»։  
Բարին այսօրինակ իսուցաւ։  
Ունչին մնձ զախ Գունթերի զայրութիւն։  
«Ո՞վ թազաւոր, կ'ուզէ՞ք զուք թոյլ տալ-մնզի  
Որ մեր բերած պատզամը ձեզ բաէնիք։  
Մնիք զայն ձենէ պիտի չժածկելու. պիտի տանք  
Անունը ձեզ՝ մնզ հոս զրկող պետիունն։  
Կ'ուզնն ձեզի այցելել ձեր երկրին մէջ  
Թազաւորինը զոյզ Լիւգգաստ եւ Լիւգգեր։  
Արժանացած էք գուք անոնց բարկութեան։  
Մնկ լուսեցինք շատ լաւ որ այս զոյզ պետին  
Հանգչակ ձեզի ատելութիւն ունին մնձ։  
Կ'ուզնն բերել բանակ մ'ի Վորմն Հանին վրայ։  
Համարպակներու ունին սատար, լաւ զիտցէք։  
Արշամ իրենց պիտի տեղի ունենայ  
Տասնիւրիոս շաբաթներու մէջ, Ունիք  
Եթէ գուք քաջ բարեկամներ, կանչեցէք  
Փութով, որպէս զի ձեր զիւղեն, աւաններն  
Անդորրութեան մէջ մընան. շատ կորդակներ՝  
Հատ վահաններ պիտի՝ լլան հստ ջարգուփաւր։  
Կատ թէ կ'ուզէք բանակցութեան մէջ մտնել  
Մեր պետքրուն հետ, անոնց մարդ դրկեցէք։  
Այսպէս պիտի չըմօտենան անհամար  
Գունդերը ձեր հաստահարուստ թինամեաց,

Որ կու զան ձեր հոգին ցաւով տանջնելու.

Արոյենեաւ հոս պիտ' իյնան դիտապասոս

Հոչականուն շատ գերիսափր ասպեսները:

— Ըստանցէք քիչ մ'ատեն, կամքրոն ձեզի  
Նախ քան յայտնեն, պէսք է որ լաւ մըտածեմ.  
Ըստ բարի արքայն թուղոր քաջերէս  
Պիտի շծածկիմ, եւ մըտերմացըս առջեւ  
Գանգատմիմ այդ պատզամին զէմ բռնաւոր»:

Գաջ Գունթերի համար տանջակ մըն էր աս:  
Ձեր ելլեր իր մաքէն պատզամը յխորուս:  
Կանչել տրյալ Հագէնն եւ միւս իր մարդերն:  
Հրաման տրյալ ոյցնպէս երթալ փութապէս  
Դէպ արքունիքը Գերնոսի: Այն ատեն  
Ի՞նչ քաջ մարտիկ որ գորոն հոն փութացին:  
Ըստ. «Ա՞ուզն զալ յարձակիլ վրանիս հոս  
Մեր երկրին մէջ՝ բանակներով սկայագօր.  
Հանցէք գուք այս կէտ առնել նըկասի»:

Գերնոն՝ ասպետը մեռարյ եւ արի  
Պատասխանեց այսօրինակ. «Մենք զգնեզ  
Պիտի սուրով պաշտպաննեն», այսօս ըստ  
Գերնոն. «Անոնք որ սահմանադր են մահուան՝  
Մահը անոնց համար է լոկ. Թող անոնք  
Պատկին մահուան մէջ. ուստի չեմ կրնար ես  
Մոռմալ պատիւս: Բարով զան մեր թշնամիի»:  
Խոսեցաւ այս ատեն Հագէն Տրոնէքի:

— Այդ խորհուրդն ինձ լաւ չի թրւիր. թէ  
[Լիւդասաս

Եւ թէ Լիւդաքը կարի յանդուզն են ու խրոխաւ:  
Մենք չենք կրնար իմաց տալ մեր մարդերուն  
Այդքան սակաւ ժամանակի մէջ՝ յապէս  
Բացատրէց իր միտքը մարտիկն անզէներ: —

Այդ մասին պէտք է Սիգֆրիդի հետ խօսիլ»:

Բանքերներուն բաղդին մէջ տուն արտեցաւ:  
Թշնամիները էին թէն, քաջ Գունթերն  
Հըրամայց որ անոնց լաւ ծառայեն  
(ինչ որ ի գործ զըրուեցաւ մէծ ճշգութեամբ),  
Մինչեւ որ ան ըստոյց զիտցաւ թէ որդիք  
Երեններէն պիտի՝ Այսին իրն զիք:  
Մըտասանչ էր արքայն, կ'ուտէր զինք տազնապն:

Ամենաքաջ ասպետն անզէտ սակաւին:

Ոլոր հասած դժբախտութեան, տեսաւ զինք

Այսպէս թախուս եւ ցաւագին: Ազացց  
Պատաւրիք պատճանան իրեն յայննելու.

«Այս զարմանամ, ըստ Սիգֆրիդ, մէծապէս,  
Որ փոխեցիք յանկար զըրարթ ձեր կերպերն,

Որսոնք երկար ատեն ընակն էին ձեզ»:

Պատասխանեց անոր Գունթերը զին մարտիկն.

Եւս չեմ կրնար ամէն մարդու բացատրէլ

Մանըր հոգերը զոր սահպաւուս եմ կըրել

Սրտիս մէջ զալու. մարդ ապանապներն իր սրտին

Կընայ բանալ տերմ մըտերմացն առջեւ լոկ»:

Սիգֆրիդի դէմքը կարմրեցաւ, զեղնեցաւ:

Այսպէս ըստ թագաւորին. «Ես ձեզի

Զըմիթեցի ոչինչ. ձեզի պիտի հասնիմ

Զերսուու ձեր տագնապներուն մէջ բալոր:

Դուք բարեկամ մը կը փնտուք՝ հո ահա.

Եւ ես պիտի հաւատարիմ ըլլամ ձեզ

Մինչեւ մահուան օրըս ամէն պատիւով»:

— Թող ձեզ Աստուած ինք վարժարէտ, տէր

[Սիգֆրիդ.

Ինձ ճանելի են ձեր խօսքերն եւ ինձի

Եթէ նոյն իսկ ձեր քաջութիւնը ըլլայ

Օգտակար, ես դասեալ ուրախ պիտի՝ Ալամ

Որովհետեւ անձնանբէէր եղաք ինձ:

Թող ես ապրիմ տակաւին քիչ մը ատեն,

Պիտի ունենաք զուք վարձերնիդ անխափան:

Կ'ուզն ձեզի հասկըցընել թէ ինչոն:

Ոչ մէկ մարտիկ այսպէս եկաւ մեր երկրին»:

Ըստ Սիգֆրիդ. «Այդ մասին ընաւ հոգ մ'ը»

[Նէք,

Ձեր սիրուն հանգիստ բռնեցէք. Ինչ որ կ'ըսն

Հանակներու այցելութեան զալ ինձ հուն:

Ոչ մէկ մարտիկ այսպէս եկաւ մեր երկրին»:

Ըստ Սիգֆրիդ. «Այդ մասին ընաւ հոգ մ'ը»

[Նէք,

Եւ ըսէք ձեր մարտիկներուն որ ձեզի

Օգնութեան զան փութանակի: Ձեր հըզօր

Թանամիներն երսուն հազար մարտիկն իսկ

Ունենային, ես պիտ' անոնց զիմապրեմ

Լոկ հազարպ. ատոր հոզն ինձ թողուցէք»:

Ըստ Գունթեր արքայն. «Ալոր համար ես

Ցափիսեան ձեզ երախտապահ պիտի՝ Ալամ»:

— Ալքեմ ըլք որ ունենամ հազար մարդ,

Ջի մասներու մարտիկ միայն ունիմ ես.

Ես ձեր կը կիրը պաշտպանեմ պիտի, ես.

Սիգֆրիդի աջը ծառայէ պիտի ձեզ

Հաւատարիմ յալէտ. եւ մեզ պիտի զան

Խըր օգնական Հագէն, Ուսուուն են Դախնուարտ

Եւ Սիգուուզ՝ ձեր հախամածար մարտիկներն:

Հետերնին պէտք է որ քաէ անվեներ

Մարգը՝ Ֆուգերը՝ գրաց ձեռքը բռնած.

Իրմէ զատ ոչ ոքի կրնամ յանձնել զայն:

Արդ թոյլ արևէք որ բանիքները հեծնեն:

Վիշագանակ իրեն իրենց տէրիսուն:

Թող իմացնեն որ շուտով զան տեսնեն մէզ՝

Որ քաղաքները մեր անդորրը մընանաւ:

Իմաց արւար թագաւոր այն ժամանակ:

Ազգականաց, ինչպէս եւ իր մարդերուն:

Սուրբանագիներ Լիւդաքի արքունիք

Եկան. անոնք ուրախ զբարթ էին շատ  
Որդինեւել պիստ երկրինին գառնային.  
Գունթեր բարի արքայն անոնց պարզեւներ  
Տըւա հարուստ, և ուղեկից՝ իրենց հետ-  
Անոնք ուրախ էին սրտով և հրպարտ:

— Արդ լուր տարեք դուք իմ հըզօր թշնա-  
[մեաց,

Հօսա Գունթեր, որ պիտի շատ լաւ ընեն  
Հրաժարով իրենց ծրագրէն. բայց կ'ուզեն  
Նթէ ինձի այցելու իմ երկրիս մէջ,  
Բարիկամենք ըլլողլըմին եթէ զիս,  
Բաւական ձանըր պիտի լլայ գործերնին»:

Ան ժամանակ երեխն շատ նոր ընծաներ  
Բաներենիրուն. Գունթեր ինքն ալ տրւաւ շատ,  
Եւ բաներենիրը սրբու ըրբին մերժելու  
Հրաժեշտ առաջ ուրախ զբարթ մէկնեցան:

Սոյնանդականին երրոր հասան Դանիա,  
Եւ իմաստ արքավ Լիւթուութ թէ անոնք  
Հոննունէն եւ կը գտանային եւ զիցաւ  
Բուրգնոններուն յաւակնութիւնն, առա զինք  
Միաժամութիւն մը սոսկալի և անձի:  
Ըսին թէ շատ մարզիկ ունին աներկիւզ  
Եւ թէ տսած էին մարտիկ մ'անոնց մէջ  
Որուն Սիգֆրիդ անոնք անուն կու տային,  
Նիդերլանդի հերոս մ'առոյց՝ կորովի:  
Ասոր վըրայ Լիւդգասն առա մըսամշտութիւն:

Դանիայի երրոր ասի լըսիցին,  
Ըստացեցին ճև աւելի իմբեկու  
Դանիակիցներ, մինչեւ Լիւդգասն թագաւորն  
Արշաւանդին համար կըցաւ ունենալ  
Քրան հազար քաջայանդուզն մարտիկ:

Սաքսոններու պետք Լիւդգեր քաջարին  
Ինքն ալ կանչեց իր մարտիկներն եւ կըցաւ  
Քառուուն հազար եւ աւելի մարդ խմբել,  
Որոնցմով ան կ'ըզնակալէ արշաւել  
Բուրգնոններուն երկիրն Ալքայն ալ Գունթեր  
Մարդ էր քրկեր իր պետութեան մէջ բոլոր,  
Ազգականաց եւ իր ներօր մարդերուն  
Որ կ'ուզէին պատերազմին մասնակցիլ,  
Եւ նոյնպէս քաջ մարտիկներուն շագէնի:  
Անհամաժշտ հարկն էր դիւցազները մըսողոնն  
Այն մարտին մէջ մաս զըտան շատ մարտիկներ  
Արշաւանդի պատրաստուցան ըշտապով:  
Եւ երր առա պիտի չուէկի՛ զրօն առաւ  
Քաջայանդուզն Ցուրքեր, մարդը կորթի,  
Եւ երրոր Վորմսը Թորոցին Հոնին վրայ,  
Հազն եղաւ ըստապանտ գոտներուն:  
Հետն էր անոնց նաեւ Սիլենուդ, քաջն Հունուդ,  
Կարոր երկուքն ալ Գունթերի ոսկիին  
Ցուրցընելու ինքրդինքնին արժանի.

Դանկուռարտ՝ եղբայրը Հագէնին, եւ Արտուրն,

Որ յիրաւի կընային շատ պատիւով

Համբարձի այն զիւցազնական գունդին մէջ:

— Տէր արքայ, դուք ըստ Սիգֆրիդ, հոս  
[կցելք,

Զի ինձ կ'ուզեն հետեւիլ ձեր մարտիկներն,

Հոս կիններուն քով կեցէք դուք իրախուսուած:

Վաստա եմ ես որ ձեր պատուին՝ ինչքրուն

Պիտի կրնամ հանդիսանալ ախոյեան:

Ուստի որ ձեր վրայ կ'ուզէին յարձակիլ

ի Վորմս՝ Հանձնի վրայ — ինչ որ ես շատ զիւրաւ

Պիտի անոնց արգիլիքի — տուներնին

Կրնան մըսաւ Մնեք պիտի այլքան սաստիկալս

Անոնց երկրներն մէջ արշաւենք, որ անոնց

Ցաւակիութիւնն յոխորա փախուի տիրութեան»:

Հանձն թուղով՝ շեսօր մէջէն քրէցիցին

Զիերն անոնք Սաքսոններու դէմ երկիրն,

Ուր մղուցաւ ընդհուպ անեղ պատերազմ:

Երկիրն այնպէս աւերցին թալանով՝

Հրգեններով, որ աշքաները կրիին

Ցեսոյ ուր լուրը լաւեցին մեծ ցաւով:

Սահմանակղութ հասան, ըշտապ ունէին

Զինակիրներն. հրօր Սիգֆրիդը հարցուց:

«Ո՞վ պիտի լլայ հետեւորդաց արդ պաշտպան:

Սաքսոններու երկիրն երեք չունեցաւ

Արշաւանդ եւ կործանասար և քանդիչ»:

Տըւին անոնք պատասխան. «Թող քաջ Դան-  
ամաքանեներն վըրայ նոկէ զինակարաց. [Կուտար

Մարտիկ մըն է ան քաջ, իրեն ընորդիւ:

Մնենք պիտի շատ քիչ կորուսներու ունենանք

Հեռէն մարդոցը Լիւդգերի: Թող Որուուին

Եւ ինք այսօր գերազանհ գունդն կազմենա»:

— Ես ինքս, ըստ Սիգֆրիդ, պիտի արշաւեմ

Եւ թշնամաց դէմ պիտի լլամ պահանորդ,

Մինչեւ ոսիք ջնկաստներուն հանդիպիմ»:

Հուռ զինուցաւ որդին չքնազ Սիլինինդի:

Եւ փի կ'ուզէր ինքն յառաջել, Հազէնի

Եւ գենուսիր յանձնեց բանակի: Ցեսոյ ինք

Երիկարեց դէպ ի երկիրը սաքսուն:

Իր ձեռքուն այն օրը փշրեց շատ կորդակներ:

Տեսա առջեւ՝ դաշտին մէջ բանակած՝

Բանակ մը մնծ, որ կը զըւէր ու կ'անցնէր

Անհուօրէն թըւով իր զունդը փոքրիկ:

Կային բաստուն հազար եւ ենս աւելի:

Ազնուական հուսուով լի և զեղուն

Սիգֆրիդ անոնց կը նայէր մնծ ցնծութեամբ:

Մարտիկ մը հնոն եւըս յառաջ էր անցեր՝

Պարեկապան, եւ էր արթուր՝ աշալուուր: [տիկն

Տեսա զայն տէր Սիգֆրիդ, եւ այն քաջ մար-

ինքն ալ տեսաւ Սիգֆրիդը սէգ: Նոյն հետայն

Սկզբան երկուրին ալ մէջը միւսը դժուել։  
Զեզ պիտի 'ոնմ' թէ այս պահաւը ով էր։  
Ունի պիտի ձեռքը ջինչ վահան մ'ոսկէցին։  
Լիւզգաստ արքայն էր, Կը հոկէր գոռնդերուն։  
Ազնիւ օտարը խոյացաւ պէճործին։  
Լիւզգաստ պետայ նենուց վլրան նայուածքներ  
Սոլեգանաշունը, Զիերն իրենց լիբթեցին։  
Բուլոր թափով արձակցին նիզակներն  
Ազարաններուն վըրայ իրենց նոյն պահուն  
Տաղնապ մը մնձ առաւ Սաբսն թազաւոր։  
Այս բախումէն յետոյ ձերեւ տարին  
Զոյց արքաներն, անցնելով մին առնելէն  
Սիրտին, Կարծես մըրըրիկէ մը մըրուա.  
Բայց անոնք թըրը քաջափորդ ասպետներ  
Զաններ իրենց պարուցներով դարձուցին։  
Իրարու վրայ յարձակցան սուրեռով,  
Բարկութենէ բոցավառ զոյց այս քաջիրն։

Այսքան ուսդին զաւեց իր սուրը Սիգֆրդ,  
Որ ամբողջ զալան ննէց անոր զանինով։  
Խաղուարներէն ու սուրէրէն կայծակներ  
Կը ցայտէն ատրաշէ՛ զոյց քաջաթերուն  
Զեռքբրուն ոտակ. իրանչալիքն անոնցմէ  
Իր ոնսորին մէջ իրեն զոյցն էր զըստեր։  
Զի կը զանէր Լիւզգաստն ալ իր սոսկին  
Հարուածներ շատ ու շատ անզ սոսկաի։  
Երկութին ալ կ'իշնէր բազուկը թափով  
Թշնամիին ասպարին վրայ յ իրուն մարդ  
Իրեններէն մարտին առեր էին լուրն։  
Անոնք սակայն տակաւին հոն չընասած։  
Սիգֆրդ տարած էր յաշութիւնը վազուց։  
Ճերմակ զրահն մէջէ — ընտիր էր սակայն —  
Սիգֆրիդ տըրած էր արքանին երթը վէրթ  
Հասույր, արթևը կը ցայտէր վէրթէրն  
Սուրին շնդիրն տակ ուղիործն. մարեցաւ  
Ոյժն ու աշխոյժը քաջ Լիւզգաստ արքային։

Աղաւէց իր մըցակիցին որ խնայէ  
Կենաքին, անոր երկրնեցու ձեռքն եւ ըստ  
թէ իր անսամբ Լիւզգաստ էր։ Նոյն պահուն  
Իր մարտիկներն հասան վըրայ. որ տեսներ  
Էին աղէկ ինչ անցեց գարմած էր  
Պարեկապան զոյց քաջերուն զըլուխին։

Երբոր Սիգֆրիդ ուզէց պարտակը տանիլ,  
Ցարձակում կրից իր երսուն մարդէրէն։  
Այս ատեն ձեռքը դիւզացին պաշտպանեց  
Ազնիւ զերին՝ զարմանալիք հարուածներ  
Խշցնելով։ Անէց յետոյ գործեց ան  
Դեռ աւելի մնձ զընասներ' քաջ դիւզան։  
Արքաբար ամբողջ երսուն ըսպաննեց,  
Բաց ի մէջէն որուն կեալիքն խրնայց։  
Ճեծաւ սրացաւ ասի զընաց պատմելու

Խնչ որ եղած էր Մարդ կրնար իմանալ  
Ճշմարտութիւնն իր արինուա կորդակէն։  
Դանիացիք երբ իմացան' ըզզացին  
Ցաւ եւ զայրոյթ զի իրենց պիտն ինկած էր  
Գերիք. եղօրոն իմացուցին, զոր առաւ  
Կատաղութիւնն մը սոսկալիք. ըոկրսաւ  
Մորնէր իրերեւ թէ լարչարուողն ինք ըլլար։  
Առաւ սարաւ բազուկն հրզոր հրզոր։  
Հերոն Լիւզգաստ գունդներուն որ ծալէն  
Դրօսնիրն իրենց. — «Յառաջ, զոյէց մէն Սից-  
Ջնասած օրն իր գախտանին կատարուին [ֆրիդ],  
Պիտի ահեն բաներ՝ մընամ եթէ ողջ։  
Ասկէ պիտի Սաբսններու երկրին մէջ  
Եաւ գեղեցիկ կիներ սեւով համակուրն։  
Դուք, ենրոններ Հունի, եկէք հանեւէս։  
Դէք ի բանալից Լիւզգերի կրամա ձեզ  
Տանիլ. ձեռովով պատերազմիկ քաջերու  
Պիտի տեսնէք սաղուարտիերուն խորակումն։  
Անոնք պիտի համն առնեն շատ ցաւերու  
Իրենց երկրն տակաւին ես չըդպամած։  
Իրեններով ցաւաց ձիուն վրայ գերնու։  
Խսկոյն զըրօշ բարձրացուց քաջարի  
Ֆուլքեր իշխանն. հեծաւ անցաւ զոյին գլուխին։  
Արիաբար կը պատրաստուի համօրէն  
Ամբողջ բանակն ահեղազօր զուպարի։  
Հազար մարդէ սակայն չէն աւելի,  
Եւ տասներկու հատ պիտերէ, Բակըսաւ  
Ճամբաներուն վըրայ փոշին ամսանալ.  
Կը վարգէին դաշտին մէջէ, կ'երեւար  
Փայլասակէլը պաղպաջուն ահնամար  
Վահաններու։ Եղած էին նոյն նըման  
Սաբսն զոնդերն իրենց հատու սուրենով,  
Խնչէն յետոյ խմացայ ես Այն սուրերն  
Ակին մէջ լաւ կը կորէին քաջերուն։  
Օտարներուն զէմ կուգէին պաշտպանէլ  
Խնոն իրենց ենթէրն, իրենց երկիրներն։  
Մծագոյն պետ բուրգուդեան քաջերուն  
Մըրեց ինքուին յառաջ, յառաջ կը փութար  
Նաև Սիգֆրիդ Նիգերլանդէն իր բերած  
Մարտիկներով. մըրըրիկն մէջ այն օրուան  
Կարձաւ մէկէ աւելի ձեռք արքինուուշ։  
Սինդուդ, Հունուլց եւ ինք Գերնուա գահնեցին  
Համ հարուածներ մահաճարւէր, ըզզացաց  
Դէռ թէ սրան մնձ էր իրենց արութիւնն։  
Համ զեղեցիկ կիներ լային պիտի նոդուու,  
Չաղակացին Ֆուլքեր, Հազէն եւ Որտուրն

Փայլակը շատ սազուարտներու արինով՝  
 Զոր վազուցին այն խառնուրդն մէջ ահեղ  
 Մրցականը սովորակի այն մարտիկներն.  
 Հրաւալիքներ գործեց Գանկուարտ արութեան:  
 Դանիացիք ալ փորձեցին զօրութիւնն  
 իրենք բազկին, և կը լըսուէր ահաւոր  
 Հարուածենքն տակ լըկահրւն ու կոփիւնն  
 Ասպարներուն եւ երկայիր սուէրուն,  
 Որ անդապար կը զարնէին: Ալպոններն՝  
 Արխարիտ մարտերու մէջ՝ գործեցին  
 Արինը ըսուչ եւ ահաւոր նախմիներ:

Բայց բորգունները խոժեցին մարտէն ներս,  
 Կը բանային լայնափեռեկ շատ վէրքեր:  
 Տեսնելու բան էր արիւնին զունդազունդ  
 Թամբերուն վրայ հոսիլը. այսպէս ահա  
 Կը կոռուէին քաջ եւ արի դիւցագերն  
 Իրենք պատիւը դրիփիւ խանդակակի:

Ճան ու շառացը սայշասուր գնէնքրուն  
 Կը լուուէր մնեց ըշողներով ձեռքին մէջ  
 Մարտիկներուն՝ հոն ուր իրենց պեճն պետին  
 Հնարին վրայէն գործ կու տային գոնչնէ գունչ  
 Նիդերլանդի դիւցազուններն: Հասան հոն  
 Դիւցազուրէն Սիդրիդի հետ միասին:

Անոնք իրենց հետ չունէն ձննոսի  
 Քաջրէն ոչ ոք, Սիդրիդի ձեռքին տակ  
 Կը անօննըր արեան հոսիլն ուլուորէն՝  
 Զինչ կորդակներն ի վար մինչեւ գրտու ան  
 Արքան լիւզգեր իր մարտիկներուն առջեւն հոն:  
 Ոսոի բանակն ամբողջ նեղքիր էր անի  
 Երթ անզամ՝ երրոր Հազէնք հասաւ,  
 Որ իրեն շատ օգնեց իր բարկ զայրացուկն  
 Ամսելու մըրըրկումին մէջ ահեց:  
 Իր շանթենէց հարուածներուն տակ ինկան  
 Շատ մարտիկներ տապաստ գետին անկենդան:  
 Երբոր լիւզգերը քաջ Սիդրիդը զրտու,  
 Որ բաներկ քարձոր իր անգին մէջ բալմունզ  
 Իր սուրն ընաթի՛ իրեններուն կու տար,  
 Զարնուրիքի կաստութիւն մ'արտ զիկի:  
 Մոլեգին էր խանուրդը, կար ճարճատիւն  
 Մեծ սուրերու. կը խոժէին խուռներամ  
 Գունդերն իրենց իրարու դէմ. հերոսներն  
 Աւելի ներս եռանդով մէկըզմէկ  
 Կը փնտուէին, սակայն վաշտեր սաքսոն  
 Ակրան տեղիր աալ. կը շնչէր հուր ու բոց  
 Մարտիկներուն՝ ատելութիւն մը դժնէ:  
 Ըսեր էին Սաքսոններու արքային  
 թէ հարազատ եղքային ինկեր էր գերի.  
 Այս լուրը զայն կը վշացնէր իրապէս:  
 Ան ափէր թէ Սիդրինդի որդին էր  
 Այն քաջութիւնը կատարողը. կային

Որ Գիրնոտիք կու տային զայն, բայց յետոյ  
 Ձևմարտութիւնն հասկրցուեցաւ: Լիւզգերի  
 Հարուածներն այնքան էին բուռն և հուժկու  
 Որ թամբին տակ կը կրցէր ձին Սիդրիդի:  
 Բայց զեր եւաւ շուտ, և Սիդրիդի խառնուրդին  
 Մէջ հոն պարզեց ահազդեցիկ ոյժ՝ կորով:

Հազէն, Գերնոտ, Դանկուարտ, Ֆոլքեր կ'օզ-  
 Ոնոր, իրենց հարուածներուն տակ ինկան [նէին  
 Շատեր տապաստ, Սինդրլդ, Չունուլ եւ Որտուին'  
 Սները բարի, հասնուրդին մէջ վիզեցին  
 Շատ դիւցազնէր գիաթաւալ՝ անկննպան:  
 Մըրըրկին ծացը գիւցազնէրն հոյանուն  
 Մնացին այլ նըս իրարմէ անանջատ:  
 Կը տեսնէիր՝ մարտիկներու ձեռքերն հոն  
 Կ'արձակէին սաղուարտներուն վրայ տէզէր  
 Անթի պայծառ վահաններուն ընդմէչէն:  
 Վահանակներ գեղեցկակերտ անհամար  
 Արիներանգ էին Մըրըրկին մէջ ահեղ՝  
 Զիրէն վար կ'իշխային շատ մարտիկները  
 Սիդրիդի դիւցազը եւ կիւգգեր խոյացան  
 Իրարու վրայ. կը թոչէին շըշելով  
 Սլաքներ ամէն կողմէ եւ ուրը որւիններ:

Վահանին գինուր վիշեցաւ ձեռքին տակ  
 Նիդերլանդի դիւցազին. քաջը մտածեց  
 Թէ յաղթութիւնն ահա տանէր պիտի ինք  
 Սաքսոններուն վրայ որ հոն կ'եռային  
 Կը հոսային Ո՛րքան ֆաղփուն զըրահններ  
 Վերտու շարդեց մանրեց Դանկուարտ քաջարին:

Քաջ Լիւզգերի աշքին պըսակ մը զարփաւ:  
 Պերճ Սիդրիդի վահանին վրայ նըկարուած:  
 Ճանչցաւ որ ան ըսկայազօր դիւցազն էր,  
 Քաջն ըսկսաւ աղազակել իր մարդոց.

— Դուք բոլոր իմ մարդիկսու, վերջ տրէք  
 Մարտին. և հոն որդին տիսայ Սիդրունդի.  
 Ճանչցայ Սիդրիդի վահանին վրայ նըկարուած:  
 Սաքսոններուն է զրկեր չար սատանան»:

Մարտին հորձին մէջ տրւալ գործն իջեցնել.  
 Խաղաղութիւն կ'անձկար. իրեն չնորուուեցաւ.  
 Բայց Գունթէրի գէպ ի երկիքը զերի  
 Պէսաք է երթար. Սիդրիդի ձեռքը անյաղթ  
 Զայն հարկազրած էր ընդունիլ այս պայմանն:

Թրգմ. Հ. Ա. Ղաւակնեա.

